



Երևան, 14 Հունիս, 2025

## Տերութակա Ալոթք

(Միասնաբար արտասանուած)

Իմաստութիւն Հօր Յիսուս, փուր ինձ իմաստութիւն վբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

### ՃԱՐԱԿԱՆ

Միշտոյ քո հուր արկեալ յերկիր՝ Բորբոքեսցի ի հոգիս մեր.  
զԽորհուրդ սրտից մեր մաքրեսցէ՝ զԼոյս զիտութեան քո փայլեսցէ.  
Ի քնոյ մահու զմեզ զարթուսցէ, զՄիտու բոցով քո վառեսցէ.  
Զի ի տուրնջեան և զիշերի Տացուք քեզ փառս անլոելի:

### ՀԱԽՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ

Արքայ երկնաւոր, փուր ինձ զարքայութիւն քոյ՝ զոր խոստացար սիրելեաց քոց, եւ զօրացո՞ զսիրպ իմ ափել զմեղս եւ սիրել զքեզ միայն, եւ առնել զկամս քո:

Խնամող արարածոց, պահեա՛ նշանաւ Խաչի քո զիոգի եւ զմարմին իմ՝ ի պատրանաց մեղաց, ի փորձութեանց դիւաց եւ ի մարդոց անիրաւաց, եւ յամենայն վրան-զից հոգիոյ եւ մարմնոյ:

Ասպուած իմ, որ բանաս զձեռն քո, եւ լնուս զամենայն արարածս ողորմութեամբ քով, քեզ յանձն առնեմ զանձն իմ. դու հոգա՛ եւ պատրաստեա՛ զպէսս հոգիոյ եւ մարմնոյ իմոյ յայս հետք մինչեւ յաւիպեան:

Դարձուցից մոլորելոց, դարձն՝ զիս ի չար սովորութեանց իմոց ի բարի սովորութիւն. եւ բեւեռեա՛ ի հոգի իմ զոսկալի օր մահուն եւ զերկիւղ զեհենոյն եւ զսէր արքայութեան քոյ, զի զղացաց ի մեղաց, եւ գործեցից զարդարութիւն:

Աղքիւր անմահութեան, աղքերացն՝ ի սրտէ իմմէ զարդասուս ապաշխարութեան՝ որպէս պոռնկին, զի լուացից զմեղս անձին իմոյ յառաջ քան զելանելն իմ յաշ-խարհիւ:

Պարզեւից ողորմութեան, պարզեւեա՛ ինձ ուղղափառ հաւաքով եւ բարի գործով, եւ սուրբ մարմնոյ եւ արեան քո հաղորդութեամբ զալ առ քեզ:

Բարերար Տէր, իրեշքակի բարոյ յանձըն արասցեց զիս՝ քաղցրութեամբ աւանդել զիոգի իմ, եւ անխոռվ անցուցանել ընդ չարութիւն այսոցն՝ որ են ի ներքոյ երկնից:

Լոյս ճշմարիվ Քրիստոս, արժանաւորեա՛ զիոգի իմ ուրախութեամբ դեսանել զլոյս փառաց քոց ի կոչման աւուրն, եւ հանգչել յուսով բարեաց յօթեւանս արդարոց՝ մինչեւ յօր մեծի զալսպեան քոյ:

Դապաւոր արդար, յորժամ զաս փառօք Հօր՝ դափել զկենդանիս եւ զմեռեալս, մի՛ մբաներ ի դապասպան ընդ ծառայիս քոյ, այլ փրկեա՛ զիս ի յաւիպենական իրոյն, եւ լսելի արա ինձ զերանաւէլք կոչումն արդարոց յերկնից արքայութիւնդ. եւ ողորմեա՛ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

## **ԾԱՐԱԿԱՆ - ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾ**

*Սուրբ Աստուած, սուրբ եւ հզօր, սուրբ եւ անմահ, որ յայտնեցար վասն մեր, ողորմեա մեզ: (X 3)*

Փրկել զմեզ ի փորձութենէ եւ յամենայն վրանգից մերոց: Եւ եւս խաղաղութեան զՏէր աղախցուք: Վասն լսելի լինելոյ Տեառն Ասպուծոյ ձայնի աղաջանաց մերոց՝ բարե-խօսութեամբ սուրբ Ասպուածածնին, եւ իշանելոյ ի վերայ մեր ողորմութեան եւ զթու-թեան Տեառն Ասպուծոյ: Ամենակալ Տէր Ասպուած մեր, կեցն՝ եւ ողորմեա:

### **ԾԱՐԱԿԱՆ - ԱՂՈԹՔ**

*Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:*

*Ամեսասուրբ Երրորդութիւն, առու աշխարհիս խաղաղութիւն:*

*Եւ Հիւանդաց բժշկութիւն, ննջեցելոց արքայութիւն:*

*Արի Աստուած Հարցն մերոց, որ ապաւէն ես նեղելոց:*

*Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսուս Փրկիչ մեղ ողորմեա:*

**Պ**ահապան ամենայնի Քրիստոս,

աջ քո հովանի լիցի ի վերայ իմ ի տուէ եւ ի գիշերի,

ի նստիլ ի տան, ի գնալ ի նանապարհ,

ի ննջել եւ ի յառնել, զի մի երբեք սասանեցայց.

եւ ողորմեա՝ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

## **ՍԱՂՄՈՍ 16**

### **ԱՂՕԹՔ ՎՍՏԱՀՈՒԹԵԱՆ**

**Պ**ահապանէ զիս, ով Աստուած, քեզի ապաւինած եմ:

Տիրոց ըսի.. «Դուն ես Տէրս, քեզմէ զատ ուրախութիւն չունիմ»:

Ինչ փառահեղ են երկրի վրայ սուրբերը,

ամբողջ փափախս է՝ անոնց հետ ըլլալ:

Բազմաթիւ ցաւերով պիտի հարուածուին անոնք՝

որոնք ուրիշ աստուածներու ետեւէն կը վազեն.

բայց ես զոհերու արիւն պիտի չընծայեմ անոնց,

անոնց անունն իսկ բերանս պիտի չառնեմ:

Տէր, դուն ես իմ ժառանգութիւնս, ինձի վիճակուած բաժինը,

եւ իմ բաժինս դուն պիտի տաս ինձի:

Ինձի ելած վիճակը ինչ հանելի է ինձի,

իրաւամբ շնորհք մը՝ որ զիս խնդութեամբ կը լեցնէ:

Կ'օրինաբանեմ Տէրը, որ իր խորհուրդով կ'առաջնորդէ զիս,

նոյնիսկ գիշերը զիս կը խրատէ խղճմտանքիս միջոցաւ:

Միշտ Տէրը իմ դիմացս ներկայ ունիմ.

Երբ անիկա իմ կողքիս է՝ ոչինչ կրնայ զիս սասանեցնել:

Սիա թէ ինչու սիրտս ուրախ է, հոգիս ցնծութեան մէջ է,

եւ մարմինս վատահութեամբ կը հանգչի, որովհետեւ գիտեմ թէ զիս

մեռելներու աշխարհին մէջ պիտի չճգես,

եւ պիտի չքողուս որ քու հաւատարիմ ծառայիդ մարմինը փտութիւն տեսնէ:

Կեանքի նամբան ցոյց կու տաս ինձի.

ներկայութիւնդ զիս ցնծութեամբ կը լեցնէ,

եւ քու մօտդ ըլլալը յաւէտ երջանկութիւն է:

## ԱՂՈՃ ՎԱՏԱՀՈՒԹԵԱՆ

Նեղութեան եւ դժուարութեան ժամանակ գրուած Սադմոս է այս Սադմոսը, երբ Դաիթ Ասքուծոյ պահպանութիւնն է որ կը խնդրէ: Պահպանութիւնը կը խնդրէ խոսքով որ միայն իրեն ապահնած է: Միայն Ասքուծն է իր ուրախութիւնը: Ասքուած է իր ժառանգութիւնը: Արդեօք նոյն ապահովութիւնը մենք ալ կը զգանք, թէ մեզի շափ մը բաներ կը պակսին, որովհետեւ Ասքուծոյ ապահնած ենք: Դաիթ կը խնդրէ ու կը պահանջէ, որ Ասքուած պահպանէ, եթէ հարցնենք, ինչո՞ւ պէտք է պահպանէ, որովհետեւ Ասքուծոյ վրայ դրած է իր յոյսը, ապաէնը, վարահութիւնը: Ցաջորդ համարին մշ Դաիթ յսքակօրն կու գայ ըսելով որ իր միակ ուրախութիւնը Տէրն է: Ուրախութիւն մը, որ փարբեր է միւս ուրախութիւններէն:

Յրդ համարով Դաիթ փափաք կը յայփնէ որ սուրբերուն հետ ըլլայ, այն սուրբերը, որոնք Հին Կրակարանին մէջ քահանաներն էին: Բայց ան նաեւ զգուշաւորութիւն մը կը յայփնէ, ըսելով որ ըլլայ սակայն անոնց նման որոնք ուրիշ ասքուածներու եփեւ կ'երթան: Վյդպիսիներու պարագային ալ բազմաթիւ ցաւերով պիփի հարուածուին: Բայց ինք երբեք այդպիսի ասքուածներու եփեւէ պիփի չերթայ ոչ ալ զոհերու արիւն ընծայէ, նոյնիսկ անոնց անունն ալ պիփի թերանը չառնէ 4 համար: Այլ ինք պիփի մնայ հաւաքարիմ Ասքուծոյ, որովհետեւ կը գիտակցի, որ անգամ մը Ասքուծն է հետանայ, ընդհակառակը հարուածները աւելի պիփի գան, եւ ոչ թէ հակառակը: Ահա թէ ինչո՞ւ Դաիթ Վարահ է եւ միայն կ'ուզէ Ասքուծոյ ապահնի:

5-6րդ համարներով Դաիթ կը յայփարարէ ըսելով, որ Տէրը Ինքն է իր ժառանգութիւնը, այս պարագային ժառանգութիւն հասկացողութիւնը, մանաւանդ՝ Հին Կրակարաննեան հասկացողութեամբ հողային ժառանգութեան մասին է, որ իրքանաչի Խարայելացիի համար կարեւոր մէկ գուեալ մըն է, բայց այսգեղ Դաիթ կու գայ եւ վարահութեամբ կը յայփնէ, որ Ասքուած Ինքն է իր ժառանգութիւնը, ժառանգութիւն մը, որորն մէջ ամէն գրեսակի պահպանութիւն կայ: Ժառանգութիւն մը որ նաեւ զինք կը լեցնէ խնդրութեամբ: Ժառանգութիւն մը, որուն համար ալ Դաիթ շափ ուրախ է: Վյսեղ նաեւ Դաիթ համենապական է որ կ'ընէ, երբ նկապի ունի Դեւիի ցեղը, որուն ժառանգութիւնը Տէրն էր դարձեալ: Անոնք հողային ժառանգութիւն պիփի չունենային, այլ անոնց ժառանգութիւնը Տէրն էր: Բայց անոնցմէ շափեր Տէրը ձգելով պիփի հեփապանդէին հողային ժառանգութիւն, հարսպութիւն: Անոնց համար է նաեւ Դաիթը խօսքը 4րդ համարին մէջ:

7րդ համար: Դաիթ նաեւ շնորհակալութիւն կը յայփնէ Ասքուծոյ, որ Ան իր խորհուրդներով կ'առաջնորդէ զինք, նոյնիսկ զինք կը խրագէ խղճնբանքի միջոցաւ: Սա կը նշանակէ, որ Ասքուած մարդս մնայուն կ'առաջնորդէ, որ մարդը ինք մնայուն ճիշդ ճամբու մէջ մնայ, չխոփորի, չկորսուի: Պայմանաւ որ մարդը ինք ընդունի այդ խրագելու եղանակը:

8րդ համարը, Դաիթ կը յայփնէ, որ Ասքուծոյ ներկայութիւն միշփ իր դիմացը ունի, Ան միշփ ներկայ է, եւ այդ պահպանութիւնը իրեն կու գայ վարահութիւնը, որ ինչ ալ ըլլան պայմանները, ոչինչ կրնայ զինք սասանեցնել, շարժել: Ինչպէս պիփի ըսէ Պօղոս Առաքեալ. «Եթէ Ասքուած մեր կողմն է, ով կրնայ մեզի հակառակ ըլլալ»:

Վերջին երեք համարները 9-11, որքան ալ Դաիթ իր վարահութիւնն է որ կը յայփնէ, թէ ինչո՞ւ իր սիրաց ուրախ է, հոգին կը ցնծայ, որովհետեւ մեռելներու աշխարհին մէջ պիփի չծգէ իրեն հաւաքարիմ ժառային մարմինը, որ փորութիւն գրեսնէ: Բայց երբ Պետրոս եւ Պօղոս Առաքեալներուն խօսքերը կ'ուտումնասիրենք, ապա այնպեղ կը գրեսնէնք, որ Առաքեալները այս խօսքերուն մէջ կը գրեսնեն մարգարեական շունչը, ու Դաիթ կ'արդարայացուի Քրիստոսի մասին, որովհետեւ վերջ ի վերջոյ, որքան ալ Ասքուծոյ խոսքումն է, որ Ան մեռելներէն պիփի յարուցանէ Դաիթը, բայց Դաիթը մարմինը փառութիւն գրեսաւ: Բայց Յիսուս Քրիստոսի մարմինն էր որ փառութիւն չգրեսաւ, որովհետեւ զիփենք Ղազարոսի պատմութենէն, երբ ան չորս օրուան մեռած էր, քոյրերը ըսին, ան սկսած էր նեխիլ, բայց ահա Քրիստոս երրորդ օրը, այսինքն՝ քակալին փառութեան ժամանակը չսկսած, Ան յարութիւն պիփի առնէր: Ի վերջոյ, Դաիթ նաեւ կը յայփնէ, որ Ասքուած կեանքի ճամբան ցոյց կու գայ, այն ճամբան որ դէպի իրեն կը գրանի: Այն ճամբան, որ իր իսկ մասին խօսած ժամանակ Քրիստոս պիփի ըսէ. «Ես եմ ճամբան»: Ճամբայ մը որ կը գրանի առ Ասքուած, ճամբայ մը որ յաւիթենապէս ցնծութիւն է, եւ յաւէր Ասքուծոյ հետ ըլլալ է: Թող այս նոր գարին ըլլայ առիթ իրաքանչիրիս այդ ճամբով երթալու առ Ասքուած: